

# ՎԵՐ ԼՈՒԺԻ


եթօն.  
Արթիքի



**ԵՎՀԵՔ 8. ՄԵԼԻՔԵԱՆ**



# ՀԱՐՔ - ԽՈՍՀ



**ՏՊԱՐԱՆ**

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ

ԱՅՐԻԼԻԱՍ, Լիբանան

201

1915-ի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ  
ԵՂԵՐԻՒԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒՈՂ

ԽՆՈՒՍՑԻՆԵՐՈՒԻ

ԵՒ

ՄԱՆԱԻԱՆԴ

ԹԱՆԿԱԳԻՆ ՀՕՐՄ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԺԱՊԵՏ

ՄԵԼԻՔԵԱՆԻ

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ

ԵՂԻՇԵ Յ. ՄԵԼԻՔԵԱՆ

Գիրքիս նիւթերու դասաւորման, ինչպէս նաեւ  
սրբագրութեան աշխատանքները սիրայօժար կերպով  
կատարած է հայրենակից՝ Պրճ. Արտաշէս Տէր Խաչա-  
տուրեան (Պէյրութ), որուն մեր սրտագին շնորհակա-  
լութիւնները կը յայտնիենք ջերմօրէն :

*t . 8 . II .*



Եղիշե Յ. Մելիքեան

## ԵՐԿՈՒԻ ԽՍԱՔ

Մեր քնազաւառի՝ Խնուսի պատմութիւնը, «Հարք-Խնուս» անունով է որ լոյս կ'ընծայենք այս հատորով։

Խնուսցի եւ ոչ-խնուսցի գրիշներ, տարբեր ժամանակներու մէջ, զանազան յօդուածաշարքերով, Հա՛յ թէ օտա՞ր մամուլի մէջ գրած են անոր տեղագրական, ազգագրական ու քնիկ ժողովուրդին ապրումներուն և մարտնչումներուն մասին։ Սակայն, որքան որ մեզի ծանօթ է, առանձնապէս զիրքով մը, Խնուսն ու Խնուցին չէ ներկայացուած հանրութեան։

Մեր այս համեստ աշխատանքը կատարած ենք երկար տարիներու ընթացքին, հայրենի հողէն ու ջուրէն, արեւէն ու աստղերէն հեռու, օտար՝ բայց հիւրընկալ երկնակամարի մը ներքեւ, Ամերիկեան հալող ու ճուլող և ննշիչ միջավայրին մէջ։ Յամառ ու յարատեւ աշխատանքով կրցած ենք մէկտեղել, այն հինը եւ նորը, ինչ որ հնարաւոր դարձած է, եւ զայն նուիրել որպէս սրտագին ԶՕՆ, 1915-ի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ընթացքին նահատակուող ԽՆՈՒՍՑԻՆԵՐՈՒ ԽՆԿԵԼԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ ընդհանրապէս, եւ առանձնապէս իմ քանկագին ՀՕՐՄ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԺԱՊԵՏ ՄԵԼԻՔԵԱՆԻ անմոռանալի յիշատակին։

Եօթը տարի առաջ լոյս տեսած «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՐՍՆԻ ԱՇԽԱՐՀԻ» պատմագիրքին մէջ, տուած ենք Խնուս (Հարք) զլուխին տակ, Խնուսի տեղագրական ամփոփում մը, ու նաեւ 1915-ի «Խնուսի տեղահանութիւնը» եւ «Դիմադրութիւնները»։ Ներկայ

հատորը, սակայն, իր ամբողջութեամբ լոյս կ'ընծայուի, աւելի ընդարձակ՝ ներառեալ իր տեղազրութիւնով, վիճակագրութեամբ, քարտէսով, բանահիւսութիւնով, դէպֆերով ու դէմֆերով, ու գաւառաբարբառով:

Լիակատար գործ մը տուած ըլլալու յաւակնութիւնը չունինք. սակայն, ինչ որ կրցած ենք հաւաքել ու լոյս ընծայել, կը հաւատանք որ իր տեսակին մէջ առաջինն է, որուն համար ուրախ ենք եւ ինքունքնիս վարձատրուած կը զգանք:

Այս աշխատանքի ընթացքին, շա'տ կամ քի'չ, բոլոր այն օժանդակութիւններուն համար, զորս ստացած ենք մեր հայրենակիցներէն, բոլորին ալ խորապէս սրտագին շնորհակալութեան խօսք ունինք:

## ԵՂԻՇԵ 8. ՄԵԼԻՔԵԱՆ

# ԽՆՈՒՍ ԵՒ ԽՆՈՒՍՑԻՔ

Գրեց՝ ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

Տուրութերան նախանգի՝ Մարդադի գաւառին կեդրոնական ռստանն է Խնուսը, դալար դրասանգմերով դարպաս, ուրկէ կ'երթան ՏԱՐՕՆ (Մուշ), Բարձր Հայք (Կարին) եւ Վասպուրական (Վան)։ Երեքն ալ Խնուսէն նոյն հեռաւորութեամբ եւ նոյն մերձաւորութիւնով, բայց Մուշը աւելի մօտ, հոգեկան նանապարհով։

Խնուսը Բիւրակն է, այսինքն լիճ, լեռ ու լո՛յս... Խսկ Բիւրակնը դրախտն է, այսինքն հայրահողը հազարան ակերու եւ չորս աւագ գետերուն... Ու դրախտը Եղեմն էր Եւայատէր Ադամին... Խնուսն է ուրեմն երկրային Արքայուրինը, չլմփացող ջուրերով, բուրումնաւէտ բուսականութեամբ, երգեցիկ զեղեցկութիւններով, վսեմօրէն վեհապետական, եւ լարիւրինքոս լեռներու, լիճներու, լոյսերու...

Ահա թէ ի՞նչու Խնուսցիք կ'ըսեն.

— ԵՐԿՆԻ ՎՐԱՅ՝ ՅԻՍՈՒՄ,

ԵՐԿՐԻ ՎՐԱՅ՝ ԽՆՈՒՄ...

Խնուսցիք Եղեմցիներ են, դրախտականներ։ Ահա՝ թէ ինչպէս իրաֆանչիւր Խնուսցիի հոգիին մէջ կը շոզայ տեսիլ մը արքայուրթենէն, կը գունավառի նկար մը դրախտէն, ու տակաւին կը պարզուին պատկերներ՝ Պատմութենէն Հայոց։

Խնուս-Բիւրակն է որ կ'առաքէ հայաշխարհին Արաքսն ու Արածանին, երկու առաւալապէս հայանուէր գետերը, մին արձակելով հիւսիս եւ արեւելք, միւսն արձակելով հարաւ եւ արեւմուտք։ Զուրերու բարութեամբ թեղմնաւորելով հայահողը, բանքիններով բերկրութիւն տարածելով ու ամբողջ Հայաստան աշխարհը հրաշափոխելով իր մեծանկարին, այսինքն զայն վերածելով «Երկիր դրախտավայր»։

Այո՛, Խնուս-Բիւրակն է որ իր ծոցի անսպառ ստինքները կը պարպէ, յանուն հայրենիքի շենուրեան։

Եւ դարձեալ Խնուս-Բիւրակն էր, որ կ'ընդունէր, բաց զրկի մը նման, հարաւէն ու հիւսիսէն առաքեալ մեր զլինազիք Գիծերը, ու զանոնք կը միացնէր ի՛ր Գիծերուն, յանուն Սուրբ գործին...

Խնուսցին նիւթականն ու աննիւթականը ի սպաս դրուած էին, յանուն հայրենագործութեան։

Մտէ՛ք Խոցոտուած Խնուսցիին հոգիէն ներս, ու պիտի տեսնէք իշխանական բերդի իր բարձրադիր դդեակը, իր պարտէզներով։ Թէեւ շատ բան աւերուած է զուլումէն, սակայն, միշտ իր մրգաստանին մէջ պիտի զտնէք քաջութեան բազմարմատ ծառը, ու անկէ ծլած պտուղները արդարութեան։ Եւ ազրիւր մը ծառին քով, որ կը Խոխոչէ հոգեբռուխ հայրենասիրութիւն ու կ'սոռզէ իր շրջակայքը։ Պիտի շնչէք բոյրը բարեկամութեան եւ պիտի լսէք երզր եղայրութեան։ Եւ լերան վրայ պիտի ողջունէք անսահման պարզութիւնն ու պայծառութիւնը իր հայկականութեան։ Եւ պիտի երգէք։

— ԵՐԿՆԻ ՎՐԱՅ՝ ՆԱԶՈՎՐԵՑԻ,  
ԵՐԿՐԻ ՎՐԱՅ ԱԼ՝ ԽՆՈՒՍՑԻ...

Խնուսցիին ներքին վառ կապոյտ կամարին վրայ տարածուած է նազովրեցին Յիսուս, որպէս ոսկելոյս, ու անոր ներքեւ, բաց պարտէզի պէս սփոռուած է Խնուսական Տարօնականութիւնը։ Վերէն նազովրեցին կը ժպտի, վարէն Խնուսցին կը ժամերգէ։ Ու ժամերգութիւնը Խնուսցիին՝ խենթացած պատարագ մըն է սիրոյ եւ կարօտի։ Զի Խնուսցին է ա՛յն Հայերէն, որոնք հայրենաբազութենէ տառապելու, հայրենաբազութենէ զժուելու առաջինութիւնը ունին։

Ինծի կը քուի քէ Խնուսցին, իբրեւ Տուրութերանցի հայրենուսէր, իր կուրծէն լայնէն ներքեւ ունի թեւարաց, գոհարաբիր ու ոսկեհուր փետուրներով արծիւ մը։ Այդ տարօրէն, այդ տարագիր արծիւր, քէ՛ կ'ուտէ Խնուսցիին քոքն ու սիրտը, քէ՛ կը սնուցանէ իր շունչով։ Եւ Խնուսցին ե՛ւ կը սպառի, ե՛ւ կը սպառագինուի։

Խնուսը գեղակերտ նկար մըն է Հայոց Պատմութեան մէջ։ Ու Խնուսցին շինուած է իր քաղաքին, իր լեռներուն, իր լիներուն ու իր լոյսերուն պատկերին պէս։

Այդ մեծանկարին մէջ կ'երեւին Խնուսցի գլխագիր Գիծերու գումադեր. ահա մէկ քանի բոցեղէն անուններ աննեցմէ. — Առիւծ Աւագ, Անտրօ, Բաղէ, Շուշէ Մոսօ, Մարտիրոս, Բերդեցի Տիգրան, Հարամիկցի Տիգրան, Շէյխ Զիլան-Արտաշէս, Բջջ Աքրօ, Այվազ Մուշեղ, Սիմոն Մկրտիչեան ու Խմբապետ Փիլոս, եւ դեռ այնքան քաջամարտիկ ու խորանարժան խենթերը Խնուսի։ Տակաւին Հարամիկ աւանին հնարամիտ Մելիքները, խրոխտ ու խիզախ, խելանի ու խանդակառ հայրենասիրութեամբ եւ հերոսութիւնով լեցուած կուրծէներով Մելիքները, որոնց կան շառաւիղներն ի Ֆիլատելիֆիա, Եղիշէ եւ Սիրաք Մելիքնեան, հայր եւ որդի։ Նաեւ արուեստագէտները Խնուսի. — Խազգէրներ ու ասողիկներ եւ երգասացներ, որոնք հոգեկան մքնոլորտները կը զարդանկարէն երգելով։

— ԱՐԵՒՆ ԷՍՏԵՂ ՎԱՌՄԱՆ Է,  
ԶՈՒՐԸ ԴԵՂ ՈՒ ԴԱՌՄԱՆ Է...

Այս քագաւորական քափօրին մէջ կը տեսնեմ բարձրացած խաչ մը, որ տեառնազրելով կ'օրինէ՝ Խնուսի և իր գեղջերուն համայն մարտիկներն ու մարտիրոսները, բոլոր մեռածներն ու մնացածները։ Այդ խաչը ազին մէջն է

մեր հոգեւոր հօր ու միանգամայն մեր եղանակաւոր եզրօր՝ Խնուսցի Սուրէն Քահանայ Բաբախնեանին, որ յուզուելով կը յիշէ ու կը յուշէ Խնուսի Խեւերն ու Խոնարհները, իրարակելով զովք ու գեղօն: Կը բարձրացնէ Խաչը անդադար, որպէսզի վերելակէ քափօրը, ու դառնայ ամէնուն տեսանելի: Որպէսզի քափօրը, քաշուած խաչին մողական մազգիսէն, ունենայ վերելի ու շողջողայ լերան վրայ լուսապսակեալ: Իր բարձրացուցած խաչը կը վերածուի գրիշի, որուն քանաքը լոյսն է բիւրակնեան: Ու քափօրը կը վերելակէ յամրաքար եւ յարատեւօրէն՝ համերգով մը, որուն կ'ընկերակցին սրինգները հովիներուն եւ հովերուն:

Այս Խնուսական նկարը նման է տեսիլի, որուն վրայ լոյս կը ջրվիժէ Աստուած:

Կ'առկախենք այդ նկարը մեր հոգեկան հիւրասրահին մէջ, զայն շրջան նակելով մեր սիրով, ու անոր առջեւ վառելով մաս մը մեր մարմինէն, մո՛մ, ու մաղթելով.

— Սիրելի Խնուսցիներ, սրբազն Խնուսը պահեցէք ձեր հոգիներուն մէջ, պահպանեցէք ու ձեր զաւակներուն փոխանցեցէք, իբրեւ նուիրական նկար, իբրեւ Տուրուբերանեան տապանակ ուլստի, իբրեւ երգասաց երադ, որ պիտի իրականանայ, երէ զայն ականայ լինէ յետոյ, չլինենք նաեւ կամաւրապէս: Ու կը մաղթեմ մոլեգնօրէն.

— ԵՐԿՆԵՆ ԵՐԿԻՆ ՈՒ ԵՐԿԻՐ՝ ՑԻՍՈՒՄՈՎ,  
ԵՐԿՆԵ ԵՒ ԶԵՐ ԾՈՎ ՀՈԳԻՆ՝ ԽՆՈՒՄՈՎ:

(Առնուած «Լուսաբերդ» գիրքէն, տպուած Փարիզ, 1956):

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ

Երկու Խօսք — Եղիշէ Յ. Մելիքեան	է
Խնուս և Խնուսցիք — Նշան Պէտքթաշլեան	թ

Ա. Մ Ա Ս

### **ՀԱՐՔ-ԽՆՈՒՍ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

**ԳԼՈՒԽ Ա.**

ՀԱՐՔ-ԽՆՈՒՍ — Ընդհանուր ՏԵՂԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ	3
---------------------------------------	---

**ԳԼՈՒԽ Բ.**

Խնուս Բերդ	18
------------	----

**ԳԼՈՒԽ Գ.**

Խնուսի Հայարնակ Գիւղերը	25
Վիճակաղիք Խնուսի Հայարնակ Գիւղերու	95

**ԳԼՈՒԽ Դ.**

Խնուսի Քրդարնակ Գիւղերը	97—101
-------------------------	--------

**ԳԼՈՒԽ Ե.**

### **ԽՆՈՒՍԻ ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Վանքեր	102
Եկեղեցիներ	104
Աւետարաններ	106
Յիշատակարաններ	107
Դպրոցներ	107
Դպրոցներ, Մշակութային Միութիւններ	108

ԺԳ

## ԳԼՈՒԽ Զ.

Հաւատալիքներ	110
Տնային Բժշկութիւն	113
Երկրագործութիւն	115
Մեղուաբուծութիւն	116
Պարտիզամշակութիւն	118
Ձկնորսութիւն	120
Պանիրի Դեղ	122

## ԳԼՈՒԽ Է.

Նշանաւոր Տուներ եւ Անձեր	123
Մելիքեան Գերդաստան	124
Խնուս Բերդեցի Մահտեսի Գէորգեան Ընտանիքը	162
Խնուս Բերդի Սիմոնեան Ընտանիքը	165
Գովանդուկ Գիւղի Պղէ Մխոյի Տունը	171
Վարազդատ Անտոնեան	173
Տէր Սուրէն Աւադ Քչնյ. Բարախեան	176
Տէր Եղիշէ Աւադ Քչնյ. Մխիթարեան	180
Տէր Բարդէն Քչնյ. Գասպարեան	181
Փօլ Կարապետեան	183
Փրոֆ. Յարութիւն Տիրացեան	184

## ԳԼՈՒԽ Ը.

Պատուելի Սիմոն Դաւիթեանի Օրագրութիւնը	186
---------------------------------------	-----

## ԳԼՈՒԽ Թ.

1890—1895 Խնուսի Դէպքերը	214
--------------------------	-----

## ԳԼՈՒԽ Ժ.

Յեղափոխական Դէպքեր եւ Դէմքեր	223
------------------------------	-----

## ԳԼՈՒԽ ԺԱ.

Խնուսի Դիմադրութիւնը եւ Զարդը	269
-------------------------------	-----

## ԳԼՈՒԽ ԺԲ.

Քիւրտերը	299
----------	-----

## ԳԼՈՒԽ ԺԳ.

## ԽՆՈՒՍՑԻՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՆԱԶԱՆ ՄԱՍԵՐՈՒՆ ՄԷՋ

Ամերիկայի Միացեալ Նահանգներուն Մէջ	309
ՀԱՅԱՍՏԱՆ Ապրող Խնուսցիներ	319
Սուրիա Ապրող Խնուսցիներ	323
Լիբանան Ապրող Խնուսցիներ	327

## Բ. Մ Ա Ս

### ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԻՒՆ

	էջ
Ժողովրդական երգեր և Պարերգներ	334
Աշխատանքի երգեր	374
Մանկական երգեր	380
Երգիծանք և Գովք	393
Օրհնութիւն և Անձք	413
Յեղափոխական երգեր	417
Քիւրտերէն և Թրքերէն երգեր	423
Առածներ	429
Հանելուկներ	444
Պար	454
Ժամանց և Զբոս	455

## Գ. Մ Ա Ս

### ՀԱՐՔ - ԽՆՈՒՄ ԳԱԽԱՌԱՐԱՐԱՌԱՐ

Երկու խօսք	467
Գաւառաբարբառ Ա--Ձ	469

### ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒԻ